

ԾՐԱԳԻՐ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
Հ. Յ. Դ. ԵՐԻՏ. ՄԻՈՒԹԵԱՆ

(ԽՄԲԱԿԱՆ ՊՈՐԱՊԱՏՈՒՆՔՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ)



ԱԿ ՎԿ
ՀԿ 229

1240

ԾՐԱԳԻՐ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

Հ. Յ. Շ. ԵՐԻՏ. ՄԻՌԻԹԵԱՆ


(ԽՄԲԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ)



Երիտասարդական Միութեան դասախոսութիւնները աւելի արդիւնաւոր կ'ըլլան, երբ անոնք խըմբական ժողովներու մէջ կը կատարուին։ Ունկնդիրները աւելի դիւրութիւն կ'ունենան դասախոսին հարցումներ ուղղելու, բացատրութիւններ ստանալու։ Իսկ դասախոսը կը կարողանայ ստուգումներ կատարել, թէ ունկնդիրները զինք ըմբռնա՞ծ են։

Երիտասարդական Միութեան խումբերը բազմաթիւ ըլլալով, անոնց դասախոսները Երիտասարդներէ կ'ընտրուին եւ պէտք ունին դասախոսական ծրագրի մը, որ իրենց համար մատչելի ըլլայ, դիւրութիւն տայ նիւթը ։ բացատրելու, հասկնալի դարձնելու։

Այս մտահոգութիւններէն առաջնորդուելով կազմեցինք դասախոսութիւններու այս ծրագիրը, ուր մեծ կարեւորութիւն տուած ենք ընթերցումներուն։ Ընտրած ենք մեր լաւագոյն հեղինակները եւ



անոնց այն կտորները, որոնց նիւթը կը սատարէ երիտասարդին ազգային դաստիարակութեան, անոր ազգային ոգիին զօրացման:

Դասախոս ընկերը նախապէս պէտք է պատրաստուի՝ վեր առնելու, բացատրելու հեղինակին արտայայտած գաղափարները, զանոնք դրոշմելու երիտասարդներու միտքերէն եւ հոգիներէն ներս:

Ընտրուած կտորներու աղբիւրները յիշած ենք. բայց ցոյց տրուած գիրքերը չգտնուելու պարագային, դասախոսը քիչ մը հետաքրքրուելով նոյն նիւթը պիտի կրնայ գոնել տարբեր հրատարակութիւններու մէջ, քանի որ ծանօթ հեղինակներու գործերէն զատուած է:

ԴԱՍԱԽՈՍՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Հ. Յ. Երիս. Միութեան ընկեր-ընկերուհիները՝ բացի ազգային եւ կուսակցական դաստիարակութենէն՝ պէսք է ունենան բարձր բարոյական (moral) եւ առողջ նկարագիր։ Այս պարագան դասախոսները տեւապէս աշխի առաջ ունենալով, դասախոսութեանց ժամանակ պիտի ջանան ներւնչել։

1. Կարգապահութիւն.
2. Ցեղափոխականի ողի.
3. Ցանդգնութիւն եւ համարձակութիւն.
4. Ցարատեւ եւ անխոնջ աշխատանքի ընդունակութիւն.
5. Ճշմարտութիւն եւ արիութիւն.
6. Գաղափարապատութիւն եւ զոհաբերութեան ողի.
7. Ազատատենչութիւն.

Այս տռափինութիւնները յատկանիւնները պէսք է ըլլան դաշնակցական երիտասարդին։

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԿՈՉՈՒՄԸ

Մենք հպարտ ենք ոչ միայն հայ ժողովուրդի փառաւոր անցեալին համար, նաեւ խոր հաւատք ունինք մեր ժողովուրդի ապագային ու անոր վերելքին համար։ Ապա ուրեմն հայ երիտասարդութիւնը այդ ճամբռն վրայ ունի կոչում մը իրեն վիճակուած դերը կատարելու։ Յուսահատիլ երիտասարդութենէն կը նշանակէ անյոյս ըլլալ գալիք օրերուն համար։

Բայց ի՞նչ արժանիքներ փնտռել երիտասարդութեան մօտ, ի՞նչ գործեր պահանջել իրմէն, ի՞նչ-պէս դաստիարակել նոր սերունդը. ո՞ւր են իր թերութիւնները ու առաւելյութիւնները, Ահա նիւթեր, որոնց մասին պիտի արտայայտուի դասախոսը։

Օտարութեան մէջ հայ երիտասարդը բացառիկ ճիգ ի գործ պիտի դնէ պահպանելու իր ազգային աւանդութիւնները, իր մայրենի լեզուն, իր ազգային գիտակցութիւնը։ Միտքով եւ հոգիով տեւապէս կապուած պէտք է մնայ իր ազգին ու հայրենիքին։

Երիտասարդը պէտք է ընկերային դաւանանք մը ունենայ։ Պիտի շահագրգուռի հանրային կեանքով եւ իր տեղը պիտի գրաւէ ազգային պայքարի թատերաբեմին վրայ։ Աշխատա՛նք, ի խնդիր ազգապահպանումի, պայքար'ը ու կռիւ, ի խնդիր հայրենիքի լիակատար ազատութեան, ընդդէմ ամէն գոյնի թշնամիներուն։

Հայ երիտասարդութեան կռչումին, անոր դաստիարակութեան մասին Երէցներ յաճախ արտայայտուած են. օգտուիլ անոնց կարծիքներէն ու թելադրանքներէն:

Ա. Դ Բ Ի Ի Ր Ն Ե Ր

Երէկ եւ այսօր՝ Շ. Սուրէն, «Դրօշակ», 1925 Յուլիս
Երիտասարդ սերունդի յեղափոխական դաստիարակութիւնը՝ Կ. Սասունի, «Դրօշակ», 1929 թիւ 2-89
Երիտասարդութեան կազմակերպումը՝ Ա. Զամալեան, «Դրօշակ», 1930 թիւ 301

Մտածումներ հին սերունդի մասին՝ Տարագիր, Հայրենիք ամսագիր, 1935 թ. 4
Նոր սերունդի մասին՝ Ա. Պարտիզեան, Հայրենիք ամսագիր, 1937 թ. 1

Հ. Յ. Դ. Երիտասարդ սերունդի մասին, Ա. Պարտիզեան, Հայրենիք ամսագիր, 1935 թ. 8

Երիտասարդութիւն՝ Կ. Ղազարոսեան, Հայրենիք ամսագիր, 1938 թ. 3

Իմ խօսքը նոր սերունդին՝ Եր. Տ. Անդրէասեան, Հայրենիք ամսագիր, 1939 թ. 2

Հայ երիտասարդութիւնը եւ հայ լեզուն՝ Եր. Տ. Անդրէասեան, Համազգ. Տարեգիրք, Գանիրէ 1936
Խնչակս առաջնորդել հայ երիտասարդութիւնը՝ Դ. Լազեան, «Յուսաբեր», 1940 Մեպտ.

առաջ պահան մինչակայ մաս է նյարդաւատվոյ և շահ
- ընդունուած ախանաց զամբեցան միասնակ նաև նյարդաւատվոյ
- այս առ մշնութեալ զմուն լինուած մա նու տա
: մէջ ամէն մասու

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հայ ազգային պատմութեան դասագիրքերէն
օգտուելով, երիտասարդ դասախոսը կուտայ ամ-
փոփի ծանօթութիւններ.

Հայերու ցեղային ծագումը, Արտաշէսեան հա-
րստութիւնը, Մեծն Տիգրանի կայսրութիւնը, Ար-
շակունիք, Քրիստոնեայ Հայաստան, Տառերու գիւ-
տը, Հայաստան՝ Սասանեան տիրապետութեան տակ.
Բագրատունիք, Ծուբինեան հարստութիւն, Հայաս-
տան՝ սելճուզներու եւ թաթարներու տիրապետու-
թեան տակ:

Հայոց պատմութեան դասախոսութիւններուն
զուգընթաց, կատարել ընթերցումներ մեր հին եւ
նոր հեղինակներու գործերէն, ուր զրական շունչով
մեր ազգային պատմութենէն դրուագներ ներկա-
յացուած են:

Ա. Դ. Բ Ի Ի Ր Ն Ե Ր

Քննական պատմութիւն հայոց՝ Հ. Սահակ Տ. Մով-
սէսեան

Հայ ժողովուրդի պատմութիւն՝ Ժագ տը Մորկան,
թարգմ. Ս. Երկանեան, Պոսթըն

Հայ ժողովուրդի պատմութիւնը՝ Յ. Մանանդեան,
Երեւան

Հայ ժողովուրդի պատմութիւնը՝ Խ. Սամուէլեան,
Երեւան

Քննական պատմութիւն Հայոց՝ Մ. Գարագաշեան
Պատմութիւն հին Հայերի՝ Տոլենց եւ Խաչ
Հայոց պատմութիւն՝ Ստեփիան Պալասանեան
Պատմութիւն Հայոց՝ Յ. Զաքմաքնեան, Պոսթըն
Հայոց պատմութիւն՝ Արմէն Մարաշլեան, հատոր բ.

Հալէպ, 1946

Հայաստանի պատմութեան շրջանները՝ Դ. Գիւղալ-
եան, Պէյլութ, 1946

ԴՐՈՒՅԴՆԵՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Հայկի ու Բէլի, Արայ Գեղեցիկի, Արտաւազդի
աւանդութիւնները, հայոց դիցաբանութիւնը.

Սասունցի դաւիթ՝ Յ. Թումանեան

Թմկաբերդի առումը՝ Յ. Թումանեան

Սասունցի Դաւիթ՝ Կ. Սասունի, Պէյլութ 1947

Արայ եւ Շամիրամ՝ Դասպար Իվէկեան, Պէյլութ,
1948

Արա Գեղեցիկ՝ Նայիրի Զարեան, Երեւան

Արշակի մահը՝ Փաւստոս Բիւղանդ (Հայ գրակնթ.

Յ. Օշական, Էջ 1)

Կիլիկիոյ Թորոս իշխանի կեանքէն դրուագներ, Ծե-
րենցի գործէն (Հայ գրակնթ. Յ. Օշական, Էջ 45,
73, 100, 117)

մանաւորապէ՞ . Յ . քուան մանաւորապէ՞ մախաման

չափ առ բանակ բանակ միջ մանաւորա

մանաւորապէ՞ մախաման մանաւորապէ՞ քուան

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մեր երիտասարդներուն մտաւոր զարգացման
ու ազգային նկարագրին կերտումին մեծապէս կը
սատարէ՝ ուսուցումը մեր հին ու նոր գրականու-
թեան:

Հայ ժողովուրդի ստեղծագործական կարողու-
թիւնները, անոր արժանիքները, անոր մտաւոր գե-
րակշութիւնը բաղդատմամբ իրեն դրացի ազգե-
րուն, պիտի գտնենք հայ գրականութեան մէջ:

Հայ գրականութիւնը կը ցոլացնէ մեր ժողո-
վուրդի պատմութիւնը, անոր խոր ապրումները ու
ցեղային տաղանդը:

Մանաւանդ օտարութեան մէջ ծնած ու մեծ ցած
երիտասարդը, հայ գրականութեան էջերուն մէջ է
որ պիտի ճանչնայ եւ պիտի սիրէ մեր ժողովուրդը,
իր տառապանքով, իր երազներով, իր անմահ հա-
ւատքով:

Նիւթին ամրողական ծանօթացումէն ետք, երի-
տասարդին մէջ ազգային հպարտութիւնը թեթեւ
զգացում մը պիտի չմնայ, այլ պիտի դառնայ
արմատացած համոզում մը ու երիտասարդը պիտի
վանէ իր մէջէն ստորադասութեան ոգին որ կուզայ
օտար միջավայրի ազդեցութենէն:

Մեր հին ու նոր գրականութեան ուսումնասի-
րութեան նուիրուած հատորներ ունինք, ստորեւ
կուտանք անուններ: Դասախոսը օգտուելով այդ

գործերէն ամփոփ կերպով պիտի ներկայացնէ մեր հին եւ նոր գրականութիւնը, նորագոյնը՝ արեւմըտեան, արեւելեան եւ վերջապէս արդի Հայաստանի ու Սփիւռքի գրականութիւնը։ Դասախոսը հետաքրքրութիւն պիտի ստեղծէ երիտասարդ ունկնդիրներուն մէջ, որպէսզի դասախոսութիւններէն ետք անոնք կարդան հայ գրականութեան պատմութիւնը ամբողջութեամբ։

Բայց մեր երիտասարդներէն շատեր տկար են հայ լեզուի մէջ եւ կարող են դժուարանալ կարդալու գրականութեան նուիրուած ուսումնասիրութիւններ։ Այդ թերին կարելի է լրացնել ընթերցումներ կատարելով մեր հին եւ նոր հեղինակներու հատընտիր գործերէն, ուշադրութիւն դարձնելով հայերէնի առօգանութեան։ Դասախոսը կը վերլուծէ կարդացուած նիւթը, կը ծանօթացնէ հեղինակը ու անոր գրական գործերը։

Դասախոսութիւնները անտարակոյս խոր հետք կը ծգեն ունկնդիրին վրայ։ Բայց այդ տպաւորութիւնը ժամանակի ընթացքին կը կորսուի, եթէ երիտասարդը դասախոսութիւններէն ետք ժամանակ չյատկացնէ կարդալու մեր լաւագոյն հեղինակներու երկերը։ Դասախոսը իր կոչումին մէջ լրիւ յաջողած պիտի ըլլայ այն ատեն, երբ կարողանայ ընթերցումի մղել երիտասարդները։

Ա. Ղ. Բ Ի Ւ Ե Ր

Հայոց հին գրականութեան պատմութիւն՝ Մ. Արեղեան, 1944, Երեւան

Պատմութիւն հայ մատենագրութեան՝ Եղիշէ Պատր.
Դուրեան, 1933, Երուսաղէմ
Պատմութիւն հայոց հին գրականութեան՝ Աբր. Զա-
մինեան, 1941, Պէյրութ
Համայնապատկեր արեւմտահայ գրականութեան՝ Յ.
Օշական, 1945, Երուսաղէմ
Հայ գրականութիւն՝ Յ. Օշական, 1942, Երուսաղէմ
Պատմութիւն հայ գրականութեան՝ Վլթանէս Փա-
փազեան, 1914, Կ. Պոլիս
Պատմութիւն Ճ.Թ. դարու Թուրքիոյ հայոց գրակա-
նութեան՝ Ա., Արփիարեան, 1944, Գահիրէ
Ռուսահայ գրականութեան պատմութիւն՝ Լեւոն
Մանուէլեան, 1909, Ալեքսանդրապոլ
Ռուսահայ գրականութիւնը՝ Լէօ, Վենետիկ, 1928
Հայ մշակոյթը եւ Հ.Յ.Դ.՝ Ա. Աբեղեան, Հայրենիք
ամսագիր, 1931, թիւ 4
Պատմութիւն հայոց գրականութեան՝ Հ. Աճառեան,
Բ. տպագր. Պէյրութ, 1940 (Համագգ. Օրց.)
Հայ բանահիւսութիւնը՝ Լ. Շանթ (լ. Շանթի երկե-
րը, իններորդ հատոր), 1946, Պէյրութ
Քառորդ դար հայ գրականութիւն՝ Գ. Մխիթար-
եան, 1946, Գահիրէ
Պատմութիւն հայ գրականութեան՝ Ն. Աղբալեան,
1947, Պէյրութ

վաղինակն այլմանի ու քիչա՞ր — թվական մասնաւուն
մզ համայնք՝ ներքունք՝ եւոքան մասնաւունն
ոչ մասնաւուն չափանիք ու պատճեն ու պահան
ու առնեն ովելութեամբ — Առեւովաճառ ու պահան

ՆԻՒԹԵՐ ԸՆԹԵՐՑՈՒՄԻ ՀԱՄԱՐ

Աւետիս Ահարոնեան. — Ազատութեան ձանապահին
(Յարգանք քեզ, Խայը, Էլ մի աղօթիր, Սրիւնոտ
թթխմորը, Վազրիկ, Ազատութեան ոգին, Հայդու-
կի նոր տարին, Հազրէն, Օտար հորիզոնների տակ):
Հայրենիքիս համար (հայրենիք իմ, ների՛ր ինձ,
Ահազանգ, Փառք յաղթուածներին, Մեր զինուո-
րութիւնը):

Ժողովածոյ Երկերի, ա. հատոր (Պուտ մը կաթ,
Փշուր մը խաց, Սքաղաղը, Մայրերը, Զարթի՛ր,
Ս.ստուած), Բ. հատոր (Մասիսը): Դ. հատոր. Ի-
տալիայում (Վենետիկի գիշերը, Միքէլ-Անջէլոյի
Մովսէսը, Վերջին դատաստանը, Վեզուվը, Ս.Ղա-
զար կղզին, Շուեյցերական զիւղը): Հատոր Ե.
(Քրիստափոր Միքայէլեան — Անդրանիկ):

Բաֆֆի. — Կայծեր, Խենթը, Զալալէդդին, Դաւիթ
Բէկ, Սամուէլ: Այս Երկերէն որոշ գլուխներ
կարդալ:

Խ. Աբովեան. — Վէրք Հայաստանի (հատուածներ)
Կոստան Զարեան. — Նաւը լերան վրայ (էջ 35-37,
455-458, 542), Տատրագոմի հարսը:

Ռուբեն Զարդարեան. — Գամբոը, Լերան եղնիկին,
Հօրենական տուն, Տէ՛ր, լսէ՛ մեզի, Պահակները
արթուն են, Բազինին փառաբանութիւնը, Եօթը
Երգիչները, Ով որ սուլթան մը ունի իր հոգիին
մէջ:

Խրիմեան Հայրիկ. — Պապիկ եւ թոռնիկ, Հրաւիրակ
Արարատեան, Հայզոյժ, Վանգոյժ, Դրախտի ըն-
տանիքը, Սիրաք եւ Սամուէլ: Կարդալ գլուխներ:
Արփիար Արփիարեան. — Կարմիր ժամուց:

Լեւոն Բաւալեան. — Ճեղին ծայնը, Նոր զգեստը:
Գրիգոր Զօհրապ. — Փոստալը, Ճիտին պարտքը, Է-
ջեր ուղեւորի մը օրագրէն:

Տիգրան Կամսարական. — Յարօ, Հովկուլը, Դուն մե-
զի բարեխօս, Հայկական գեղեցկութիւններ:
Զապէլ Եսայեան. — Աւերակներու մէջ, Աշուղը, Ա-
ւետիս Ահարոնեան:

Յակոբ Պարոնեան. — Հոսհոսի ծեռատետր, Ազգային
ջոջեր, Մեծապատիւ մուրացկաններ:

Մելքոն Կիւրնեան. — Պանդուխտի կեանքէն:
Երուանդ Մրմաքէչխանլեան. — Սիրենա, Սայլորդը,
Գեղամ Բարսեղեան. — Ապառնի քաղաքին խուզար-
կիչը, Գամ շինողները, Սահմանը անցնողները, Այս-
պէս պատմեց վրիժաբորբ ազատութիւնը:

Սուրեն Պարքեւեան. — Կիլիկեան արհաւիրքը, Քայ-
քայում, Պատնէշի վրայ (Արիւնի մատեանը):

Դերենիկ Դեմիրնեան. — Հայը (Հայրենիք տարեգիրք
1944):

Համատեղ. — Վարդանանք, Զալօ, Տափան Մար-
գար (Գիւղը), Սպիտակ ծիաւորը (Հայրենիք Ամ-
սագիր), Անձրեւ:

Լեւոն Սիւրմելեան. — Հսէք խնդրեմ, տիկիններ եւ
պարոններ (Հայրենիք Տարեգիրք, 1947, էջ 55):

Նեան Պէտիկրաւեան. — Փառք Արմենական հան-
ճարին (Արդի հայ գրականութիւն, հատոր Ա.,
Փարիզ, էջ 89):

Ծերենց — Թորոս Լեւոնի, Երկունք:

Սուրացան. — Գէորգ Մարզպետունի:

ՀԱՅ ԲԱՆԱՍԵՂԾՆԵՐ

Մեր նպատակը ըլլալով հայ գրականութեան նա-
տակը տալ եւ նոյն ատեն երիտասարդին մէջ հայ ոգին
զօրացնել, ընթերցումի համար նախընտրութիւն տուինք
մեր բանասեղծներուն գլխաւորապէս ազգային տուն-
չով գրուած տողերուն.

Մկրտիչ Պետիկբաշլեան. — Ո՞հ, ինչ անուշ, Ի բիւր
ծայնից, Մահ քաջորդւոյն, Թաղումն քաջորդւոյն:
Հայր Դեւոնդ Ալիւան. — Լուսնկան գերեզմանաց հա-
յոց (Հայ գրականութիւն՝ Յ. Օշական, Էջ 283).
Պլառուն Աւարայրի, Ռղբամ զքեզ, հայոց աշխարհ,
Մասիս ու սարերն, Հրազդան, Շուշան Շաւար-
շանայ:

Պետրոս Դուրեան . — Լճակը, Տրտունզք, Իմ մահը,
Վիշտք հայուն:

Միքայէլ Նալպանդեան. — Մեր հայրենիք, Մանկու-
թեան օրեր, Լուսին, Օշական:

Գամառ-Քարիպա. — Արաքսի արտասուրը, Մեծ, Օ-
րորոցի երգ, Յոյս, Երգ:

Սմբատ Շահազիզ. — Գարունը եւ ամառը Հայաստա-
նում, Երազ:

Յովհ. Թումանեան. — Լուսաւորչի կանթեղը, Փարւա-
նա, Անուշ, Պօչտն ու Մուսան, Հին կոիւը:

Աւետիք Իսահակեան, — Հայաստանին, Բանաստեղ-
ծութիւններ:

Ատում Եարնանեան (Սիամանքօ). — Հայորդիներ, Կար-
միր լուրեր բարեկամէս, Զաւակը, Խեղդամահ,

Յաղթանակ մը), Հոգեվարքի եւ յոյսի զահեր (Ասպետին երգը):

Դանիկ Վարուժան.— Ցեղին սիրող (Հայրենիքի ոգին, Կարմիր հողը, Ծեր կռունկը, Կիլիկեան մոխիրներուն, Պատուէր, Դիւցազնի մը սուրին, Վիրաւորը):

Արշակ Զօպանեան.— Մայր Հայաստանին (Հայ գըրականութիւն՝ Յ. Օշական), Դրիգոր Նարեկացի: Վահան Թէքէեան.— Եկեղեցին հայկական (Հայրենիք Տարեգիրք, 1943, էջ 102):

Միսաք Մեծարենց.— Մթնշաղը, Ի՞նչ արբեցութեամբ, Զմրան պարզ գիշեր, Այգերգ, Զուրէն դարձին, Հլլայի՛, ըլլայի՛:

Վահան Տերեան.— Արարատին, Ցնորք, Նայիրի:

Մատքես Զարիֆեան.— Խենթը, Զըսի՛, Խաղաղութիւն:

Ա. Շառուկեան.— Հէյ զան, Երեւան:

Մ. Իւսան.— Հայաստան:

Արմեն Անոյշ.— Դարերու երգը:

Հայաստանի բանաստեղծներէն. — Եղիշէ Զարենց, Ալազան, Յովին. Շիրազ, Գուրգէն Մահարի, Սոլոմոն Տարօնցի, Սարմէն, Սիլվա Կապուտիկեան (տես Հայրենիք Տարեգիրքի 1944-48 հատորները), Ակսել Բակունց, Վալարչակ Նորենց, Գեղամ Սարեան, Մարիկըրքա Շահինեան, Մկրտիչ Արմէն, Նայիրի Զարեան, Արազի, Աղաւնի (Արդի գրականթ., հատոր Գ., Փարիզ), Առու Գրաւի:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայրենիքը սիրելու, անոր ծառայելու եւ անոր պայքարին մասնակից ըլլալու համար պէտք է զայն նանչնալ: Երիտասարդը փոքր ճիգով մը կրնայ լաւապէս ծանօթանալ արդի ու պատմական Հայաստանին:

Դասախոսը օգտուելու է ամենէն առաջ աժխարհագրութեան դասազիրքերէն, ապա ընթեցումներ կատարելու է զանազան հեղինակներէ, որոնք կը նկարագրեն Հայաստանի բնուրիւնը եւ պատմական վայրերը:

Առանձնապէս պէտք է վեր առնել Հայաստանի հոդային պահանջները (Թուրքիային) եւ վիճելի հոդամասները (Կովկասի մէջ):

Ա. Ղ. Բ Ի Ի Ռ Ն Ե Ր

Երեւանի բերդը՝ Խ. Արովեան, Հայ գրականութիւն՝ Յ. Օշական, էջ 582:

Նարեկայ վաճիք՝ Գարեգին Եպս. Արուանձտեանց, Հայ գրականթ.՝ Յ. Օշական, էջ 11:

Կիլիկիա՝ Ն. Ռուսինեան, Հայ գրականութիւն՝ Յ. Օշական, էջ 339:

Հայաստանի կլիման՝ Ղեւոնդ Ալիշան, Հայրենի Աշխարհ (Ե.) էջ 82:

Հայաստան՝ (ուղեւորութիւններ եւ ուսումնասիրութիւններ), 2 հատոր, Լինչ:

Հայաստանի լեռներու աւանդուրիւններ՝ Սուրէն Բաբախեան, Գահիրէ, 1931:

Կովկաս (երկիրը, ժողովուրդը եւ պատմութիւնը)՝ Ա. Գիւլխանդանեան, Փարիզ, 1942:

Հայաստան՝ Դ. Մեսրոպ, Կ. Պոլիս, 1919:

Արդի Հայաստանի վիճելի հոդամասներու մասին յօդուածներ ունի Ռուբէն Դրօշակի 1925-1927ի թիւերուն մէջ:

Հայաստանի ներքին սահմաններու հարցը, Հայրենիք Տարեգիրք, 1944, էջ 165:

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Երկու եւ կէս դարու պատմութիւն ունի հայ ազատագրական ժարժումը: Ժամանակագրական կարգով տալ դեպքերը եւ ժարժման ականառոր դեմքերը:

Հայութեան ազգային, քաղաքական, մշակութային զարգօնութիւնը եւ անոր յաջորդող լեղափոխական ժարժումը: Օսմանեան եւ ռուսական պետութիւններու բժնամական վերաբերմունքը: Հայ պահպանողական դասին ձեռնպահութիւնը ազատագրական ժարժման մէջ:

Հայութիւնը իր սեփական քրիստով ու արիւնով տիրացաւ իր հայրենիքին եւ կը ձգտի Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստանի իրազործումին:

Մեր վարժարարուններէն ներս նոր սերունդին այս նիւթը կը դասաւանդուի՝ ընդհանուրապէս պարտուողական ոգիէ մը առաջնորդուած: Լրացնել այս քերին: Օտար պետութեան մը տնորհին կարելի չէ վերագրել կենսունակ ու քաջարի ազգի մը մղած դարաւոր պայտարը ի խնդիր հայրենիքի ազատութեան:

Դասախոսել հետեւեալ նիւթերու մասին.

1. Իսրայէլ Օրի.

2. Դաւիթ Բէկ.

3. Յովսէփ Էմին.

4. Շահնամիր Շահնամիրեան.

5. Յովսէփ Արք. Արդութեան, Ներսէս Աւագակեցի.

6. Ազգ. Սահմանադրութիւն եւ իր հիմնադիրները: Պոլոնժենիա:

7. Հայկական հարստանարութիւններ եւ բարենորդումներու ձեռնարկներ.
8. Ներսէս Վարժապետեան, Խրիմեան Հայրիկ.
9. Հայ յեղափոխական կուսակցութիւններ.
10. Ինինապատսպանութեան կոփիւներ Թուրքիոյ եւ Կովկասի մէջ.
11. Ռուսեւրուր պատերազմներ 1827ին, 1853ին, 1877ին, 1914ին: Այս դեպքերուն եւ այս առքիւ կնիքուած դաշնագիրներուն դրական եւ բացասական ազդեցութիւնը հայ ազատագրական շարժման վրայ.
12. Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, զարգացումը, Լենին - Սրալին դեկրետը, Սեւրի դաշնագիր, նախագահ Ռոխլսրնի իրաւարութիւն.
13. Քեմալական եւ բոլչեւիկեան արշաւանք Հայաստանի դեմ, Հայաստանի խորհրդայնացում, Փետր. 18.
14. Հայաստանի եւ Սփիւրքի հայութեան ախօնան ազգային ձգտումը:

Ա Դ Բ Բ Ի Բ Ե Բ

Հայկական շարժման նախապատմաւթիւնը՝ Միք. Վարանդեան, Ժընեւ:

Հ. Յ. Դ. պատմութիւն, Մ. Վարանդեան, Փարիզ:
Հայաստանի Հանրապետութեան ծագումը եւ զարգացումը՝ Ա. Խատիսեան, Աթէնք:

Հայաստանի Հանրապետութիւն՝ Մ. Վրացեան, Պութըն:
Մայիս 28' հրատարակթ. Եւրոպայի Կ. Կ. Փարիզ:
Հայաստան եւ հայ դատը՝ Գ. Լազեան, 2 հատոր, Գահիթ:

Մեր անկախութիւնը՝ Ա. Շանթ, Պոսթըն,
Հայաստանի անկախութիւնը՝ Վ. Նաւասարդեան, Գա-
հիրէ: աշ մասնավոր մասնավոր ականձն 8
Ռուսահայերի հասարակական զարգացումը՝ Դ. Անա-
նուն, Վենետիկ:
Հայ քաղաքական մժի զարգացումը՝ Դ. Գիւզալեան,
Փարիզ:
Հայերու մասնակցութիւնը համատիսարհային պատե-
րազմին՝ զօրավար Ղորղանեան (Հայրենիք ամս.,
1927, թիւ 10էն 1928 թ. 6):
Քագուի հերոսամարտը՝ Ս. Մ. Էլչեան, 1925 թ. 7-12:
Վանի հերոսամարտը՝ Օննիկ Մխիթարեան,
Վանի քաղաքամիջի կոխւները՝ Հ. Կոսոյեան, Հայրե-
նիք ամս., 1928 թ. 9-12, 1, 2, 1929 թ. 3-6:
Վասպուրական՝ Հրատարակութիւն Վասպուրականի
Հայրենկց. Միութեան:
Փետր. 18՝ հրատարակութիւն Բրակայի Հայ Ուսա-
նողկ. Միութեան:

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Արդի մարդկային լնկերութեան մէջ զօրաւոր երեք հոսանքներ կան. դրամատիրութիւն, ընկերվարութիւն եւ համայնավարութիւն:

Երիտասարդին բացատրել այս երեք հոսանքներուն էական տարբերութիւնը իրարմէ:

Դրամատիրութեան հիմը դրամագլուխի ազատութիւնն է, անոր անկաշկանդ գործունէութիւնը, զերծ որեւէ սահմանափակումէ: Ան կ'ընդունի, որ պետութեան էական պարտականութիւնն է պաշտպանել դրամագլուխի, սեփականութեան անձեռընմխելիութիւնը: Մրցակցութիւնը մարդոց միջեւ կը նկատուի յառաջդիմութեան մեծագոյն սատարը: Դրամատիրական կարգեր ունեցող ամենէն տիպար երկիրը Մ. Նահանգներն են:

19րդ դարու ընթացքին հաղորդակցութեան միջոցներու, ճարտարարուեստի եւ առ հասարակ գիտութեան արագ զարգացումով մեծապէս աւելցաւքանուրութեան թիւը, երկրորդ՝ դրամագլուխի կուտակումը ահռելի չափերու հասաւ: Բայց այս հարստութիւնը իր հետ միասին չարիք բերաւ — տնտեսական տագնաապ եւ գործազրկութիւն: Անցեալին մարդկութիւնը սովի, թշուառութեան կ'ենթարկուէր չկարողանալով ընութեան բարիքներէն պէտք եղած կերպով օգտուիլ: Այս անգամ տնտեսական տագնաապներ յառաջ սկսան գալ գերարտադրութեան հետեւանքով: Այսպիսով անբաւարար էին տնտեսական

օրէնքները, դրամատիրութեան ըմբռնումը՝ արտադրութեան բաշխումը կատարելու այնպէս որ աշխատաւորութիւնը օգտուէր իր աշխատանքի արդիւնքն ու չմատնուէր թշուառութեան:

Այս երեւոյթին զուգընթաց՝ ըւսումն, գիտութիւնը աւելի տարածուեցան ժողովրդական զանգըւածներու մէջ: Մեփականազուրկ, աշխատաւոր դասակարգը դարձաւ աւելի գիտակից, աղահանջելով որ դրամագլուխի տիրապետութեան փոխարէն հաստատուի աշխատանքի տիրապետութիւնը: Այս շարժումէն է, որ յառաջ եկաւ ընկերվարութիւնը:

Ներկայիս եւրոպական երկիրներ, մասնաւորապէս Մեծն Բրիտանիա կ'առաջնորդուին ընկերվար սկզբունքներէն: Սահմանափակուած է դրամագլուխի ազատ գործունէութիւնը: Դրամատիրական կարգերէն աստիճանաբար դէպի ընկերվար կարգեր կ'ընթանան եւրոպական երկիրներ: Ժատ մը երկիրներու մէջ իշխանութեան գլուխ եկած են ընկերվար կուսակցութիւններ: Նոյնիսկ բացարձակ դրամատիրական կարգեր ունեցող Ո. Նահանգները պետական նոր օրէնսդրութիւններով կը ջանան պաշտպանել աշխատաւորութիւնը դրամատիրութեան շահագործումներուն դէմ:

Երրորդ հոսանքը համայնավարութիւնն է, որ 1917ի հոկտեմբերեան յեղափոխութեամբ Ռուսաստանի մէջ իշխանութեան գլուխ անցաւ: Զարական միապետութիւնը փոտած էր եւ դիւրութեամբ տապալեցաւ: Համայնավարութեան նպատակը եղաւ մէկ կուսակցութեան տիրապետութիւնը հաստատելու բռնի միջոցներով եւ մէկ ոստումով հասնիլ ընկերվար կարգերու իրականացումին: Մանաւանդ

ռուս երկրին եւ ժողովուրդին յետադէմ վիճակը աւելի դժուարացուցին համայնավարութեան ծրագիրներու գործադրութիւնը, թէ եւ միլիոնաւոր մարդոց կեանքին վերջ տրուեցաւ տնտեսական նոր օրէնքներու կիրառումը քաղաքին եւ գիւղին մէջ ապահովելու համար։ Համայնավարութիւնը կը հաւատայ նաեւ, որ աստիճանաբար վերջ պիտի գտնեն ազգութիւնները։ Ան բոլոր երկիրներու մէջ քաղաքացիական կուիւներ հրահրելով, կը յուսայ ստեղծել միջազգային յեղափոխութիւն եւ անոր միջոցով համայնավարութեան յաղթանակը ապահովել։

Թէ եւ երեսնամեակ մը անցաւ, երբ համայնավար կուսակցութիւնը իր դիկտատուրան հաստատեց Խուսաստանի մէջ ու քանդեց դրամատիրական կարգերը, բայց չկարողացաւ աշխատաւորութեան կենցաղը բարձրացնել այն աստիճանին, ուր հասած է երոպական եւ ամերիկեան աշխատաւորութիւնը։

Հ. Յ. ՊԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Դաշնակցութեան պատմութիւնը հայ ազատագրական շարժման էական մասն է, սերուկն իրացու շաղկապուած: Բայց Երիտասարդը պեսք է ծանօթանայ Դաշնակցութեան հիմնադրութեան, անոր գաղափարներուն, ծրագրին, կանոնագրին, կատարած գործերուն եւ այսօրուան ձգտումներուն: Դաշնակցութեան ուժին գաղտնիքն է իր հետապնդած ազգային իտեալը: Դաշնակցութեան դեմ հալածանիք ու բժնամութիւն՝ հայութեան բժնամի պետութիւններու կողմէ: Շահուած ազգային փառաւոր յաղթանակներ Դաշնակցութեան դեկալարութեան ներքեւ:

Պարբերականներու մէջ առատ նիւթ կայ եւ առանձին հրատարակութիւններ լոյս տեսած են Դաշնակցութեան պատմութեան ու հերոսներու կեանքին նըւիրուած:

Դասախոսք առանձին եջեր կարդալու և ստորեւ մեր յիշած աղբիւրներէն, մղելու համար Երիտասարդը ու կարդայ անոնց ամբողջութիւնը եւ նման ուրիշ հրատարակութիւններ:

Ա. Ղ. Բ. Ի. Ի. Ր. Ն. Ե. Ր.

Հ. Յ. Պ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՝ Միք. Վարանդեան:

Հ. Յ. Պ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ՝ Ռուբէն:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ Հ. Յ. Պ. ԵԱՆ ՄԱՍԻՆ՝ Հանգոյց (Ն. Աղբալեան):

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄՏՔԵՐԻ ՔՐ. Միքայէլեան:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԻՆ, Հ.Յ.Դ.ԱՆԵ.

ԼԻՔԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԿԻԹԱՑԻԱՆ՝ Վ. Նաւասարդեան:

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻ Գ. Լազեան:

ԴԻՒԱՆ Հ.Յ.Դ.ԵԱՆ՝ Ս. Վրացեան, 2 հատոր, Դրօշակամասգիր:

ԳԻԾԵՐ Հ. Յ. Դ. ԵԱՆ ԿԵԱՆՔԵՆ.

ԿՈՒԿՈՒՆԵԱՆԻ ԱՐԵԱԿԱՆՔԸ (Հայրենիք Ամսագիր, 1923

թ. 5-11, 1937 թ. 2, 1934 թ. 3-12, 1935 թ. 1-3)

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԱՆՔԻ ԳՐԱԿՈՒՄԸ (Հայրենիք Ամսագիր, 1926, թիւ 3):

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐԵԱԿԱՆՔԸ (Հայրեն. Ամս., 1929 թ. 7, 1937 թ. 9-12, 1933 թ. 10, 12, 1933 թ. 10):

ՏԱՐՈՆԻ ԷՒ ՍԱՍՈՒՆԻ ԿՈՒԻՆԵՐԸ (Ռ.ի Եւ Վ. Փ.ի յուշերը):

ԵՐԵՒԱՆՉԻ ՄԱՀԱՓՈՐՁԸ (Հ.Յ.Դ. Պատմ.):

ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԿՈՒԻՆԵՐԸ (Աբր. Գիւլխ.ի հատորը):

ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ԳՈՅՔԵՐՈՒ ԳՐԱԿՈՒՄԸ, ԴԵՊԻ ԿՈՒԻ (Է. Ակնունի):

ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐ (Թալեաք փառայի դատավարութիւնը, ձիւանչիրի դատվ.ը):

Յ Ո Ւ Շ Ե Ր . —

ՔՐ. ՄԻՔԱՅԵԼԵԱՆ (Հայր. Ամս. 1924 թ. 10):

ԱՆԴՐԱՆԻԿ (Հայրեն. Ամս., 1930 թ. 4-12, 1931 թ. 7-11):

ՎԱՐԴԱՆ (Հայր. Ամս., 1936 թ. 12, 1937 թ. 1-3):

ԱՐՄԵՆ ԳԱՐՈ (Հայր. Ամս. 1923 թ. 7-12):

ԱՐԱՄ (Հայր. Ամս., 1932 թ. 1-2, 1933 թ. 3-12):

ԱԲՐՈՀԱՄ ՔԻՒԼԻԱՆԴԱՆԵԱՆ (Հայրենիք Ամսագիր, 1932-1937):

ՌՈՒԲԵՆ (Հայր. Ամս. 1922-1928, 1930-31, 1948):

Վ. ՓԱՓԱԶԵԱՆ (Հայր. Ամս. 1924 թ. 6-11):

ՍԵՊՈՒՀ (Էջեր իմ յուշերեն):

Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ Բր. Միհայկեան:

Մ. ՎԱՐԱՆԴԵԱՆ Ա. Զաւարեան:

Մ. ՎԱՐԱՆԴԵԱՆ Մուրաս:

ՄԱԼԻԱՄ Ապրումեր:

(6-1 դ. 2201, Տ1-3 դ. 1691, Տ. 2 դ. 7891, Հ1-6 դ.

և ուրասներ էլեմենտներ առաջարկ առաջընթաց

գործություն ունենալու համար այս ժամանակ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

ընթացք առաջարկ առաջարկ առաջընթաց առաջարկ:

այ վարագություն անունը առաջարկ առաջընթաց

— 9 3 5 4 0 8

ՀԱՅ ԿՆՈՉ ԴԵՐԸ ԱՆՑԵԱԼԻՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԻՍ

Հ. Յ. Դ. Երիս. Միութիւնը ունի ընկերունիներու առանձին խումբեր, որոնք դասախոսութիւններու այս ծրագրեր լրիւ կերպով կ'օգտուին։ Ասկէ զատ, ծանրանալու է նուիրական կոչումին վրայ, որ կինը ունի ընտանիքին ներս, ազգի մը պահպանումին, յարատեւուրեան ու շահուած ազգային յաղթանակներուն մէջ։

Առանձնապես վեր առնել հայ կնոջ կատարած դերը հայոց պատմութեան եւ նորագոյն ժաշանի յեղափոխական շարժումներուն ընթացքին։

Կինը՝ ըլլալով մայր՝ կը հանդիսանայ մանուկին առաջին դաստիարակը. առաջին ազգային գործիչը։

Ընկերներու խումբերեր ներս ալ դասախոսները պես է տեսեն ու բացատրեն հայ կնոջ կատելիք դերը։ Մեր երիտասարդութիւնը պես է համոզուի, որ կինը հաւասար իրաւունքներ ունի մարդուն հետ՝ անհատական, ընկերային եւ բաղաքական տեսակետեն։ Եւ երկու սեռերու միջեւ գոյութիւն պես չէ ունենայ նինցած մտայնութիւններու եւ սովորութիւններու բացած անջրպետը։ Բոլոր նպատակները միասնաբար պես է հետապնդել։

Ա. Դ. Բ Ի Ռ Ն Ե Ր

Հայունին պատմութեան առջեւ՝ Հ. Վարդան Վ. Հացունի, Վենետիկ, 1936, (էջ 299, Քաջութեան մէջ) Յեղափոխական հայունիներ՝ Աբր. Գիւլիսանդանեան,

Փարիզ, 1939
Գիւլիզար՝ Ա. բմենուհի Տէր Կարապետեան (Գեւոն-
եան) Փարիզ, 1946
Հայաստանը եւ հայ կինը՝ Մ. Մինասեան, Հայրենիք
Ամսգ., 1926, թիւ 3
Նշանաւոր կիներ հայոց անցեալ պատմութեան մէջ՝
Հայրենիք Ամսգ., 1936, թ. 8. 10
Հայ կինը հայկական ճարտարապետութեան մէջ՝ Ա. Կոգ-
եան, Ամենուն Տարեցոյցը, 1925
Հօօ կինը՝ Ա. Ահարոնեան (Ամբողջական երկեր, հա-
տոր Դ.)
Մարտ (Մարիամ Մակարեան)՝ Ա. Նորեան (Դրուագ-
ներ Հ. Յ. գործունէութիւնից)
Հրաբ կինը՝ (Ժան տ' Արք)՝ Մ. Վարանդեան, Հայր.
Ամսագիր, 1929, թ. 2

Ավելածածիկ լաւագութեան ով հրան խորտու սկզի
զքեթեար ձեռքքը նկատու զքուսպասար օվասա
պամանիսասու բա սամ Անդզեասով առանձիւն
ար Երգուսաք չոք չոք նժուարուց և օվասա և Դուք
սիք ու գործեան և Նոր յեղապարտութեան ով չոք
պատմու ունի Յուրուի վիւր ովուհ ուստի տասաւու ով
չոքու և անձքանա նոյնունքու և նիշտութեան անցին
ճային գումասու և Նոր նախուու շեքել տավու
նարազ տաճին ունի և ուստի ավագութեան
և Նոր սորտունիկ զոմիքաւու ոստի զքեթեար ըմբռաւուն

Խ Ճ Պ Ա Խ Ա Ր Ա

ան կ մարդու և մ շայ առ նար ու կառ ո օվասա և
կ մա գումասու 009 73), 0205 պիւսանա և կ մա
մասու անդքանա ով ուստի ունի տանիստիուրու

ՄԵՐ ՀԱՐԵՒԱՆԵՐԸ

Հայաստան շրջապատուած է զանազան ազգութիւններով։ Մեր երկիրը հինչն ի վեր մեծ պետութիւններու արշաւանքներուն թատր դարձած է արեւելքն, արեւմուտքն, հիւսիսն ու հարաւէն։ Այդ արշաւանքներէն առևժած են եւ կը տուժեն նաև հայերու բախտակից հալեւան ժողովուրդները։

Մեր հարեւանները, ըլլան բարեկամ կամ թշնամի, պարտաւոր ենք ճանչնալ, նոյնպէս անոնց երկիրը, պատմութիւնը եւ ազգային ծգտումները։

Թուրքեր, թաթարներ, ոռուսեր, վրացիներ, քիւրտեր, պարսիկներ եւ արաբներ։

Թուրքեր, թարաբներ

Երիտ. Թուրքիան եւ Հայերը՝ Ե. Թոփինեան, Թիֆլիս Օսմաննեան կայսրութեան անկման պատճառները՝ Առոմ, Կ. Պոլիս

Հայ-թրքական կնճիռը՝ Ռուբէն, Գահիրէ
Միացեալ եւ անկախ Թուրանիա՝ Զարեւանդ, Պոսթըն
Թուրքիոյ անդամահատութիւնը — Ո՞ւր կ'երթայ
Թուրքիա՝ Ռ. Տօնապետեան, Ռուբէն, Գահիրէ
Հայաստան եւ Ազրակէյնան՝ Ռուբէն, Հայրենիք Ամսագիր, 1927, թ. 8

Հայ-Ազրակէյնան յարաբերութիւններ, Ա. Աբեղեան,
Հայրենիք Ամսագիր, 1929, թիւ 11

Ոռուսեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի
Հայք 19րդ դարում՝ Ա. Դ. Երիցանց, Թիֆլիս
Կովկասեան վէրքեր՝ Է. Ակնունի, Ժընեւ
Բողոքի ծայնը՝ Է. Ակնունի, Ժընեւ
Հայոց հարցի վաւերագրերը՝ Լ. Ի. Թիֆլիս
Հայաստան եւ Հայ Դատը՝ Գ. Լազեան, Գահիրէ
Պատմական հարիւրամեակը՝ Ա. Վրացեան, Հայրենիք
Ամսագիր, 1928, թիւ 1, 2
Ցարական Ոռուսաստանը եւ Կովկասահայութիւնը՝
Ա. Խոնդկարեան, Հայր. Ամս., 1930, թ. 5, 6
Խորհրդային քաղաքականութիւնը հայկական հար-
ցում՝ Վ. Նուսասարդեան, Հայր. Ամս., 1937, թ. 10

Վրացիներ

Պատմութիւն վրաց՝ Զուանչիր, Վենետիկ
Հայ - վրացական յարաբերութիւններու բրորլեմը՝
Բ. Իշխանեան, Թիֆլիս
Հայ - վրացական կնճիռը՝ Ա. Զամալեան, Հայրենիք
Ամս., 1928, թ. 6-12

Վրաստանը հիւսիսի եւ հարաւի միջեւ՝ Դաւիթ Վաշ-
նացէ, Պոսրըն

Վրաստանի անկախութիւնը՝ Աւալով, Հայրենիք Ամ
սագիր, 1934, թ. 5

Հայաստան, Վրաստան եւ Արեւմուտք՝ Ա. Ահարոն-
եան, Հայրենիք Ամսագիր, 1933, թ. 5

Քիւրտեր

**Քիւրտօհայ պատմութիւն՝ Յակոբ Շահպաղեսն, Կ.
Պոլիս**

La Question Kurde, Հօյպունի հրատարակք., Գահիրէ
Հայ քրտական համերաշխութեան փորձեր (Հ. Յ. Դ.
Պատմ., Մ. Վարանդեան, էջ 254)

**Քիւրտերը եւ Հայերը՝ Ռուբէն, Դրօւակ, 1925, թիւ
243, 244**

**Կ. Սասունիի յօդուածաշարքը՝ Հայրենիք Ամսագիր,
1929 թիւ 1, 2, 1930 թ. 3-12, 1931 թ. 5-7**

**Քրտական ազգութեան նկարագիրը եւ ցեղակցական
յարաբերութիւնները հայոց հետ՝ Ա. Ալպօյանեան,
Հայրենիք Ամսագիր, 1931 թ. 10**

Պարսիկներ

**Իրանի հերոսները հայ ժողովուրդի մէջ՝ Խալաբ-
եանց**

**«Յուսաբեր»ի բացառիկը Ֆիրտուսիի նուիրուած,
1935 Յուլիս 6**

**Հ. Յ. Դ. ը եւ պարսկական շարժումը՝ Հ. Պանիրեան,
Դրօւակ, թիւ 258-262**

Սգապսակ Եփրեմին՝ Կ. Պոլիս, 1912

**Քաղաքական հոսանքները Պարսկաստանում՝ Դրօ-
ւակ, 1932, թիւ 320**

**Իրանի եւ Թուրանի բարենորոգումները՝ Ռուբէն,
Հայրենիք Ամսագիր, 1929, թ. 9**

Արաբներ

Խոլամը եւ Հայերը՝ Ա. Տերպետեան, Հայրենիք Ամ-
սագիր, 1932 թիւ 11, 12, 1933 թիւ 1-12

Հայ եւ արաբ հնագոյն յարաբերութիւնները՝ Յ.
Քիւրտեան, Վէմ, ԺԹ.

Վէժայաթ էլ Ա.աեան՝ Իպն Խալիֆան, քարգմ. Պ. Մը-
սրլեան, Գահիրէ

Հայ եւ արաբ գեղարուեստի յարաբերութիւններ՝ Յ.
Քիւրտեան, Փարիզ

Ցուցակ Հայաստանի ոստիկաններու՝ Կ. Յ. Բաս-
մաջեան, Ամեն. Տարեցոյց, 1927

Արաբ ճարտարապետութիւն՝ Կ. Պալեան, Գահիրէ
Խոլամը հայ մատենագրութեան մէջ՝ Թաքէն եպս.,
Վիեննա

ՎԱՐՉԱԶԵՒԵՐ

Ազգերու յառաջդիմութեան մէջ պետական կազմակերպութիւնը մեծ նշանակութիւն ունի: Ազգերու ներքին եւ միջազգային կեսներին մէջ ներկայիս բուռն պայման կը մղուի բռնապետական վարչաձեւերուն դէմ: Ժամանակի ընթացքին բացարձակ միապետութիւնները տեղի տուին եւ հաստատուեցան Սահմանադրական Միապետական վարչաձեւեր, ուր միապետի կողքին կայ ժողովուրդին բնուրուած խորհրդարանը: Բազմաթիւ երկիրներու մէջ, ինչպէս Հիւսիսային, Հարաւային Ամերիկաներ, Ֆրանսա, Զուիցերիա, գոյութիւն ունին հանրապետութիւններ:

Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած նույնական եւ ընկերային բառուն նետեւանելով յառաջ եկան բռնապետական նոր վարչաձեւեր. պոլտերիկեան, նացիական եւ ֆաւական: Ծանօթանալ մասնաւորապէս պոլտերիզմի պրուետարական դիկտատուրայի սկզբունքին, մասնաւանդ որ բռնապետական այդ վարչաձեւը պարտադրուած է Հայաստանին, հակառակ հայ ժողովուրդի կամքին:

Ա. Դ. Ի. Ի. Ռ Ն Ե Ր

Համայնավարութիւնը եւ համաշխա. յեղափոխութիւնը,

Հոսանքներ, Բողոքը նորազոյն պատմութեան մէջ՝ Ա.

Վարանդեան

Ընկերութ Միջազգայնականները եւ ննուած ժողո-

վուրդները՝ վ. Լիլինսկի
Պոլտևիզմը եւ Ընկերվարութիւնը՝ Լիոն Պլում
Սահմանադրական կառավարութիւնները՝ Յ. Յ. Զաք-
մաֆնեան

Ընկերվարութիւնը եւ Դեմոկրատիզմը՝ վ. Նաւա-
սարդեան

Պետութիւն եւ Յեղափոխութիւն՝ Ն. Լենին, բարգմ.
վ. Տերեան

Ճանապարձը (վաղուան ընկերային դրութիւնը)՝ վ.
Հապետեան

ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Հ.Յ.Դ. Երիս. Միութիւնը ունի առանձին պատա-
նեկան խումբեր, որոնց կը մասնակցին 9-14 տարեկան
պատանիներ. Այս խումբերու վարիչները պէսք է ջա-
նան տղոց համար հասկնալի նիւթեր բնիւթել: Կատարել
աւելի կարն ընթեցումներ եւ լրացուցիչ բացատրու-
թիւններ տալ:

Պէսք է օգտուիլ նախորդ զկուխներու մէջ լիւս-
տակուած նիւթերէն. Հայոց Պատմութիւն, Ազատագ-
րական Շարժում, Հայաստանի աշխարհագրութիւն,
Հերոսներու կեանքը ու մղած կռիւները:

Պատանիներուն սորվեցնել մեր ազգային, յեղա-
փոխական եւ ժողովրդական երգերը: Առանձին տես-
րակներու մէջ պատանիներուն բնիդորինակել տալ այդ
երգերը: Երածութեան ազդեցութիւնը խոր է պատա-



Եթին վրայ, անոր եռանդ, կորով եւ քաջութիւն կը
ներծնչէ:

Պատանիներու ընթեցումին համար իբրեւ նմոյε
սուրեւ կը յիշատակենք քանի մը նիւթեր.

Բ. Թաւեանի «Հայկաւան» ընթեցանութեան
գիրքը, Միջին Բ. Տարի: — Ո՞վ պահած է հայ ազգը՝
Յովին. Յակոբեան. էջ 29: Հայը եւ հայը՝ Ա. Սարոյեան
էջ 84: Ցեղին ձայնը՝ Լեւոն Բաւալեան էջ 87: Իմ
տասու՝ Գուրգէն Մահարի էջ 96: Բերլեհիմի մէջ՝ Գուր-
գէն Մխիթարեան էջ 111:

Լ. Շանթի «Հայրենի Առևարի», հինգերորդ տարի.
Ի՞նչպէս ես հայ մնացի՝ Արմեն Գարօ, էջ 38: Աւրնա-
նակին միջադեպը՝ Արմեն Գարօ, էջ 108: Յովին. Թու-
մանեանի՝ Սասունցի Դաւիթը, Մի կարիլ մեղր:

Արշակ Հայոց առեւուք
Տամիրէ Մարտիրոս

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0596325

ЦЕНА

Цена
4429

[1n]

Արշակ Ալպոյանինի
Դամբէք - Մարտին

Printed in Egypt by
THE NEW STAR PRESS
7, Daramall Street, Cairo - Egypt